

## Ա.Մ.Ե.Ն. Ա. ՊԱՏՐԻԱՐք ՀՕԹ

### ՊԱՏՄՈՒԿԱՆ ԵՒ ՇՆՈՐՀԱՅԵՐ Ա.Յ.Յ.

### ՌՈՒՄԱՆԻԱՅ ԵՒ ՊԱԽՎԱԲԻԱՅ ԹԵՄԵՐՈՒԽ

Անցնող Մայիս ամսութ ընթացքին, հանդիսաւորապէս նշուեցան Ռումանիայ և Պուլկարիայ գոյզ թեմնրուն բարեջան և բազմամեայ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Տիրայր Արքեպոս. Մարտիկեանի ծննդեան յիսնամեայ և քահանայայական ձեռնադրութեան քանամեայ յորելեանները,

Հանդիսութեանց աւելի փայլ մը տալու համար, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը Գ. 6 Մայիսին, Ամմանի Հոգեուր Հովիւ Տ. Վահան Վրդ. Թօփալեանի ընկերակցութեամբ, մեկնեցաւ Երևանապէմէն:

Չորեքշաբթի, 7 Մայիսի ուշ երեկոյեան, Ն. Ամենապատուութիւնը ժամանեց Պուլքչի օգակայանը, ուր խռուտած էր գտղութի ընտրանին, գլխաւորութեամբ իրենց սիրեցեալ Առաջնորդին: Խոկ Առաջնորդարանի մաւաքին՝ դեռատի աղջիկներ, հայկական և ռումանական ազգային տարագներով, աղունացով և ծաղիկով դիմաւորեցին մեծապատիւ Հիւրը:

Յաջորդ օր, Սրբազնն Պատրիարքը, հետն ունենալով Սրբազնն Ծորնեարը, այցելեց եկեղեցական թանգարանը, Զօր. Անդրանիկի յուշարձանը, աղդային գերեզմանատառնը՝ ուր թաղուտած է հայրը Վեհափառ Հայրապետին, և այլ տեսարժան վայրեր: Ապա ընդունեց Թաղական և Թեմական Խորհուրդի անդամները:

Ուրբաթ, Մայիսի 9ին, Պատ. Թեմական Խորհուրդը բարեգալուստի ճաշկերոյթ մը սարքեց ի պատիւ Սրբ. Պատրիարքին, Առաջնորդարանի շնորդին մէջ:

10 Մայիս, Շաբաթ, Ռումէն Օրթոսաբօս Եկեղեցւոյ պետ Ամեն. Տ. Եսւսթին Պատրիարքը պատուեց Տ. Եղիշէ Պատրիարքը իրենց Պատրիարքարանի մէջ: Սիրազեղ Խօսքերու փոխանակումէն վերջ Ռումէն Պատրիարքը պաշտօնապէս կը հրաւիրէ հայոց պատուիրակութիւնը Մօլտավիոյ վանքերը այցելելու և երեք օր հիւրը ըլլալու Ռումէն Աղդ. Եկեղեցիին:

Յորեւինական հանդիսութիւնները պաշտօնապէս Ակսան Կիրակի, 11 Մայիսին, երբ Ամենապատիւ Պատրիարք Սըրբազնը «Հրաշափառազմ մաւաք գործեց Առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցին: Ս. Պատարագի ընթացքին, Ա. Պատարագի խօսեցաւ իր հոգեշտունչ քառազներէն մին, դրաւատելով արժանիքները երբեմնի իր սանին և այժմու Յարելեար ու բազմավաստակ Առաջնորդին: Շնորհաւորելէ Կաք կրկնակ տարեգարձները և վերջերս ստացած Արքութեան պատիւը Յարելեարին, Նորին Ամենապատուութիւնը նույիրեց անոր երեք դարերու հնութեամբ հպիսկոպոսական պանակէ մը, ինչպէս նաև սոկնզօծ ժամացոյց մը և սոկնայ գրիչ մը: Եկեղեցւոյ բազմանգամ և երկուս երգչախումբը շնորհաւիրէն կատարեց բազմաձայն երգեցողութիւնը Ս. Պատարագին:

Կէսօրը անց, «Մօտէրն» պանդոկի շքեղ սրաներուն մէջ, Բնամական Խորհուրդի կողմէ պաշտօնական ճաշկերոյթ մը սարքուեցաւ: Ականաւոր հրուիրեալներու շորքին էին Եսւսթին Պատրիարքի ներկայացուցիչ Նեստոր Մեարազօլիաը, Կրօնից Նախարարը, Ռումէն Կաթողիկէ Եկեղեցւոյ Առաջնորդը, Հրէից Ռաբունապետը, Պաւրքչի Միւֆթին, Կայլին:

Երկուշաբթի, 12 Մայիսի երեկոյեան, Յորեւինական հանդիսութեան համերգային բաժինը տեղի ունեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ ընդարձակ սրանին մէջ: Հարեւրաւոր ներկաներ լեցուցած էին լուսավառ և շքեղ տաճարը: Պուրքչի Օփերայի երգիչներ Դաւիթ Յովհաննէսեանն ու Լատուր Թումանեանը, և Սօփիայէն Տ. Մեսրոպ քահանան իրքեմնակատար, արժանացան հանդիսականներու ջերմ գնահատութեան:

13 Մայիս, Երեքշաբթի, Ամենապատիւ Պատրիարքը, Յարելեար Առաջնորդը

և Տ. Վահան Վրդ. մեկնեցան Մօլտավիոյ Եաշ քաղաքը և երեք օրերու ընթացքին այցելեցին քաղաքին և շրջակայքին մէջ գտնուող Ռումէն հաչուակաւոր վանքերն ու կուսանոցները Հիսուաբթի, 15 Մայիս, Հոմբարձման տօնին, ներկայ հզան Նեէմց վանքի բակին մէջ 20,000 հաւատացեալշներու ներկայութեան մատուցուած հանդիսաւոր Ս. Պատրիարքին:

16 Մայիս, Ուրբաթ, Կէսօրէ առաջ, կրօնից Նախարարը ընդունեց Սրբազան Պատրիարքին, որ նոյն օրը Կէսօրէ ետք հրամեշտ առաւ Ռումէն ասպնջական հողէն և օդանաւոզ մեկնեցաւ Պուլկարիս, իրը հիւրը Պուլկար Օրթոսոքս Եկեղեցւոյ պետ Ամեն. Տ. Մաքոսիմ Պատրիարքին:

Կէսօրին՝ Պուլկարիոյ Ամեն. Պատրիարքը ճաշկերոյթով մը պատուեց Ն. Ամենապատութիւնը: Ներկայ էին բազմաթիւ հրաւիրեալներ: Մտերմիկ մթնոլորտի մէջ զոյգ Պատրիարքները ունեցան սիրալիք արտայայտութիւններ:

Յաջորդող օրերուն, Ամեն. Ս. Պատրիարքն ու Գիւրչ. Առաջնորդ Սրբազան պայցելեցին Ռիւլա պատմական վանքը, որ եղած է Պուլկար ազգային զարթօնքի օճախներէն, և հիւրը եղան վանահայր Տ. Կելտոսի Եպիսկոպոսին: Յետոյ մեկնեցան Փլովտիզ հայաշտաց քաղաքը, ուր հիւրը եղան Վառլամ Մետրապոլիտին: Ս. Պէտր հայկական եկեղեցւոյ մէջ փոխանակուեցան ողջոյնի ջերմ խօսքեր: Գիշեր մը



Ամեն. Ս. Պատրիարք Հայեր Պուլկայի Հայոց Եկեղեցիին մէջ,  
հոգեւոր համերգի պահում:

Ն. Ամենապատութիւնը Սօֆիայի օդակայանին մէջ դիմաւորուեցաւ Պուլկար Եկեղեցւոյ բարձրաստիճան հոգեկոռականներու և հայ համայնքի ներկայացուցիչներու կողմէ:

18 Մայիս, Կիրակի, Պուլկարիոյ մայրաքաղաքի Ալեքսանտր Նեսքի Մայր Տաճարին մէջ Տ. Արոէնի եպօքով ողջունեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքին, իսկ

անցուցին Պաշքօվագի պատմական վանքը, իրեւ հիւրը վանահայր Տ. Իլուրիոն Եպիսկոպոսին: Կը կարծուի թէ յիշեալ վանքը նախապէս պատկանած է հայոց, շինուած բլլուզի ժԲ. գորուն Բակուրեանի եղբայրներուն կողմէ:

Վերագառնալով Սօֆիա, Շաբաթ օր, 24 Մայիս, Առաջնորդ Տ. Տիրայր Սրբազանի ծննդեան յիսնամեակի օրը նշուեցանի ծննդեան յիսնամեակի օրը նշուե-

## ԿԵՍԱՆՔԻ ՑԻՍՈՒՆ ԽՄԱՍԱԼԻՑ ՏԱՐԵՆԵՐ

(Կենսագրական գիծեր Յօբելիար Գեր. Տ. Տիրայր Արքեպոս. Մարտիկեանի)

Հայաստանեայց Եկեղեցւոյ մեր օրեաւու արժանաւորագոյն իշխանաւորներէն Գերշ. Տ. Տիրայր Արքեպոս. Մարտիկեանը բոլորեց իր կեանքի կէս գարու չըջանը, կէսէն աւելին անմնացորդ նուրիարերելով հայութեան հոգեռո - եկեղեցական և մշակութային - հայրենասիրական երախտալից սպասարկման:

Գերատչնորհ Մըրբազանի տարեթիւերավարայայտուած կենսագրութիւնը հատեալուն է. —

Աւագանի անունով Տիգրան, ծնած է 1930 թ. Մայիսի 24 ին, Պէյրութ (Լիբանան): Նախնական կրթութիւնը ստացած է տեղայն ազգային Սահակեան և Արգարեան Նախակրթաբաններուն մէջ:

1944-47 Երուսաղէմի Պատրիարքութեան Ժառանգ. Վարժարանի սան է:

1947 ին ծնողներուն հետ կը ներգաղթէու կը հաստատուի Երեան: Նոյն տարին կ'ընդունուի Երեանի օտար լեզուներու ինստիտուտի Անգլիական քաժինը, ապա, թողնելով ինստիտուտը, կը մտնէ Ս. Էջմիածնի Հոգեռոր Ճեմուանը:

1951 թ. Նոյեմբերի 1 ին կը ձեռնադրուի Սարկաւագ:

1952 ին գերազանց յաջողութեամբ կ'աւարտէ Հոգեռոր Ճեմուանի լսարանական բաժինը և կը նշանակուի Հոգեռոր Ճեմուանի քարտուղար:

1955 թ. Ակղոթիին, Մաղկազարդի օրը, Ս. Հարիսիմէի վանքին մէջ կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի Գերշ. Տ. Մահմակ Եպօ. Տէր Յազնաննիսեանի ձեռքով, ստանալով Տիրայր նոր անունը: Նոյն տարին կը նշանակուի Պաքուի (Ատրպէյճան) հայոց հոգեռոր հոգիւ և Թեմական լիոր հուրդի անդամ - քարտուղար:

1956 թ. Հոկտեմբերին, Մայր Տաճարի մէջ, Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վաղգէն Ա. Ամենայն Հայոց վեհ. Հայրապետէն կը ստանայ վարդապետական իշխանութիւն, ներկայացնելէ ետք իր աւարտածառ՝ Շաղագառութեան Պազարարը Հին Հայ Մատենագրութեան մէջ նիւթին շաւրջ:

1957 թ. կը նշանակուի Առաջնորդական Տեղապահ Ատրպէյճանի Հայոց թեմին:

1958 ին, Վեհափոռ Հայրապետի կար-

ցաւ փառաւոր ընդունելութեամբ մը քաղաքի «Սօֆիա» պանդոկին մէջ, Շուրջ 200 հասւիրեալներու գլուխն էր Ամեն. Տ. Մաքսիմ Պատրիարքը, կրօնից Նախարար Լուլօմիր Փօփօլ Կիրիլ և Մերտիսիսի շքանշանով պատուեց հայոց Առաջնորդը, ի նշան Պուլկար և Հայ ժողովուրդներու քարեկամութեան: Խոկ Տ. Մաքսիմ Պատրիարքը եկեղեցական շքանշանով մը զարդարեց կուրծքը Յարելեարին:

Կիրակի, 25 Մայիս, Հոգեղալստեան տօնին, մեր Ս. Աստուածածին Մայր Եկեղեցիին մէջ մատուցուած հանդիսաւոր Ս. Պատարագի ընթացքին Ամեն. Մըրբազանը խօսեցաւ կուռ քարոզ մը: Անդրադառնաւածի ետք օրուան տօնի մեծ խորհուրդին, Մըրբազանը իր խոր գոհունակութիւնը յայտնեց որ նոյն Առւրը Հոգիի շնորհներով է զարդարուած երբեմնի անոյշ պատանի սաղիմական իր սանը և

այսօրուան արժանաւոր Յարելեարը: Թեմական լիորհուրդը ապա շքեղ ճաշկերոյթ մը տուաւ մեծապատիւ հիւրերուն:

Յաջորդ օր, Մըրբազանները մեկնեցան ծովեղերեայ վառնա քաղաքը, ուր կազդուրունիու համար միացին շարաթմը, իրու հիւրը Եօսէֆ մետրապոլիտին:

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Յունիսի 6 ին Աթէնքի ճամբրով վերադարձաւ Սուրբ Աթոռ, քաղցր և անջնջելի տպաւորութիւններ կրած Դանուրի զոյդ ափերու վրայ հաստատուած մեր բարեկեցիկ գաղութներուն տուած իր այցելութենէն:

Այս առիթով, Մըրբազան Պատրիարքը հրաւէր ուղղեց Ռումանիոյ և Պուլկարիոյ Ամենապատիւ Պատրիարքներուն այցելւու Ս. Երկիր:

Հաս կ'արձէ յիշել թէ առաջին անդամն էր որ Երուսաղէմի Ս. Աթոռոյ Պատրիարքը մը կ'այցելէր յիշեալ զաղութները: